

Հ Ա Կ Ա Տ Ա Գ Ի Ր

Ընկերներէս երբեմնի,
Իւրաքանչիւրն իր կերպով,
Ջանաց ընել կեանքն իրեն
Բարիքներու անհուն ծով:

Մին, ըսկըսած ոչինչէն,
Հպարտ է այժմ երբ կ'անցնի
Կաղնի, բարսի նիսերուն
Հասակներուն ընդմէջէն:

Իսկ ուրիշ մը՝ ձեռներէց,
Ունի աս զանձ ու կալուած,
Բայց արտին մէջ խրոտ լուսն
Տեղ չունին սէրն ու Աստուած:

Երրորդի մը, ուշիմ միտք,
Վկայագրերն են տուած
Բարիք ու փառք ու պատիւ,
Բայց զաղտուկներ ալ անթիւ:

Ես՝ անհարակ, ասունցմէ
Ո՛չ մէկն ունիմ եւ ո՛չ միւս,
Բայց տենչ մը խորը հոգւոյս
Կը բաշխէ ինձ յոյս ու լոյս:

Քանզի գոհ եմ Քեզմէ, Տէր,
Գոհ՝ ինձ տուած պարգեւէն,
Բարիքները որուն հոծ
Մահէն անդին կը տեսնեն:

ՅԱՐԳԱՆՔ ՈՒ ՍԷՐ

Սիրոյ կարօտ մարդեր կան,
Մարդեր՝ ծառա յարգանքի.
Սէր մուտացող մարդեր կան,
Խիղճը հանած վաճառքի:

Կեանքին բացուած վարդեր կան,
Քաղցրածրպիտ մանուկներ,
Անունց արտին՝ ո՛վ է որ
Սիրոյ Բով թոյն է գրբեր:

Սէրէն կիզուած արտեր կան,
Անմեռ բոցով նեններող,
Յոյսի աչքով նայողներ
Կան զալիքին արփաւող:

Կեանքէն բէնտ մարդեր կան,
Խոտոտաբիբ, անհամբոյր,
Ո՛վ է պոկած սէրն արդեօք
Անունց արտէն մահաբոյր:

Դիրքի, փառքի մարմաջով
Յարասոյոր արտեր կան,
Սիրոյ մեղդին անծանօթ՝
Կեանքի բեռէն կը տան:

Յարգա՞նք կ'ուզենք եւ կամ սէր
Յանախ մէնք իսկ չենք գիտեր,
Քանզի յարգանքը ու սէր
Միտք միասին չեն փախեր:

Գ. ՀԱՐՏԱՐ